

ԾԱՂԻԿ

ՄԱՆԿԱՆՑ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Դաստիարակութեան եւ Կրթութեան

ՆԱԴԻԿ ՄԱՐԿԱՆՑԾՐ կը հետարակուի ամէն ուրբար օր, ի բաց սպեայ Յունիս եւ Յուլիս ամիսներ՝ Բաժանուղաղինն է Անդամուկ, Պօլսոյ և զաւառաց համար, տամասնայ 50 դինեկն. Բինգամանայ 25 դանեկն, եւկու եւ կիամանայ 15 դանեկնան. Այլ եւկրաց համար 12 ժամն. Խարանչիւր քիւր կ'արժէ 50 փառա. Գաւառներէն դրամարուղը ալ կ'ընդունուի, Բաժանուղաղը քեան համար դիմել առ Տեօդի-Խմբազիր Մինեան Ամսանց, Էսլի Զապրիէ հաստիսի քիւր 61. Կառա կ. Գերայեանի տպանը:

ՏԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Ն Ո Ր Բ Ն Թ Ա Ց Ք

Ա Ր Բ Ա Զ Ը Ն Պ Ա Խ Ո Ւ Ա Ն (1)

Դ Ա Ս Ժ.

Յ Ա Բ

Աւանցիչ. Քաէ՛, ինչ որ գիտես Յորի կեանքին վրայ:

Աշակերտ.

Աւս. Ի՞նչ խորհրդածել կուտայ քեզ այս պատմութիւնը:

Աշ. Ասաւած պատռահաս կը զրկէ չարերուն զանոնք պատժելու համար, և երբեմն ալ կը հարուածէ արդարները զանոնք փորձելու համար:

Աւս. Աշխարհի մէջ մարդիկ շատ նիսալ կը դատեն Աստուծոյ արդարութիւնը. չեն կարող տռանց զարմանքի տեսնել երջանիկ տմալարիչը և տառապեալ արդարը: Եթէ Աստուծ այս աշխարհի վրայ իրեն հաւատարիմ եղողները կը փորձէ ուրիշ բանի համար չէ այն բայց եթէ զիրենք տռաքի-

նութեան մէջ հրահանդելու և իրենց արժանիքը յերեան հանող նոր առիմե մը տալու համար: Բաց աստի արդարներուն տառապանքը թեթև և նոցավարձատրութիւնը մեծ պիտի բլլոյ: Չարերուն համար այսպէս չէ: «Տեսայ, կ'ըսէ Ս. Գիրքը, ամպարիչալը Լիբանանու մայրիներէն տւելի վեր բարձրացած, անցայ և ահա ոչ ևս էր, Յարդի նման համեն քշուեցաւ և կամ փոշույ նման մրրիկն ըռնչին տարուեցաւ: »

Յորին ընթացքին մէջ չե՞ս գտներ օրինակ մը մեզ համար:

Աշ. Այսո՛, Յոր մեզ կուտայ զարմանալի օրինակ մը համրերութեան և Աստուծոյ կամաց հպատակութեան Առվանդ խօսքերը, «Տէրը տուաւ, Տէրը տուաւ, իւր տուրք անունը օրհնեաւ լլլոյ», պարոխին քրիստոնեայք միշտ միշել երբոր թշուառութեան մէջ բլլոն, և շատ միիթարութիւն պիտի գտնեն:

Աւս. Յորին բարեկամներուն վարժունքին վրայ ի՞նչ կը մտածես:

Աշ. Նեղութեան մէջ դանուող բարեկամի մը այցելու նպատակնին գովելի էր. բայց անզգայ գտնուեղան զինքը յանդիմանելնուն համար:

(1) Տես թիւ, 12

Ուս. Սմէն անոնք որ կը տառապին, զա-
ւակա, իրաւունք ունին միմիթարուելու ի
մէնջ։ Պարտիմք արդահատել և օգնել ա-
նոնց իսկ՝ որք իրե նց թշուառութեանը
ալսոճաւ եղած են։ Արագ ըլլանք հաւա-
տու բարիին և շատ յամի հաւատալու
չարին։ յետոյ, մեր նմանեաց գործերը
դատելէ յառաջ, քննենք մեր խիզը հան
պիտի գանենք շատ մը պատճառեր ըլլա-
լու համար խիստ մեր անձին նկատմամբ եւ
ներողամիա այլոց նկատմամբ։ Ի՞նչ կը
հետեւցնես Յորին ինքինքը իւր բարեկա-
մաց առջեւ արդարացներէն։

Աօ. Սա կը հետեւցնեմ թէ պէտք է ո՞
հոգ տանինք մեր համբաւոյն և թէ ներելի
է մեզ պատասխանել մեղ դէմ եղած չա-
րախօսութեանց։

Ուս. Սյո՛, զաւակա, երբ յանիրաւի կ'ամ-
բաստանուինք, և կոմ' չարերու զրպար-
տութեանցը նշառակ կ'ըլլանք, կրնանք
զմեղ պաշտպանել։ բայց միշտ չափաւո-
րութեամիր, առանց խառութեան, առանց
բարկութեան, առանց կրքի։ Յետոյ, երբ
ճշմարտութիւնը յերեւան հանենք հանդար-
տիլ և զմեղ արդարացնելու հոգը Սատու-
ծոյ թողուլ։ Յորի պատմութեան մէջ ստ-
պէս խօսք մը ըսիր։ «Երանելին Յոր երկու
շատ գժուարին բաներ իր անձին վրայ կը
միացնէր. մեծ առաքինութիւններ և մեծ
հարաստութիւն»։ Զը պիտի թողում եր-
բեք որ անցնին այս խօսքերը տառնց քեզի
խորհրդածութեան նիւթ մը հանելու ա-
նոնցմէ։ Հարստութեան տեսակէտով՝ ոշ-
խարհը կրնայ երեք մեծ դաստկարդերու
բաժնուիլ. անոնք՝ որք շատ ունին, ա-
նոնք՝ որք ոչինչ ունին, վերջապէս անոնք՝
որք քիչ ունին, որք այս երկու վիճակնե-
րուն միջին գասը կը կազմեն, որք հա-
մեստ դիւրակեցութեան մէջ կ'ապրին։

Եթէ շատ ընչից տէր ենք, յիշե՞նք թէ
միայն աւանդապահներ ենք այդ ընչից։
առաստ ողորմութիւն թափենք աղքատաց
գոգին մէջ, բարիք գործենք։ Ի՞նչ մեծ
ուրախութիւն է որբել արցունքը. յագե-
ցնել անօթութիւնը, արտասուղներն ժըս-
տեցնել և յուսահատելու մօտ եղող սրա-
րու մէջ յոյսը արծարծել. մատաղ հասակէդ,
զաւակա, եթէ կրնաս ունեցի՛ր այդ քաղցր
ուրախութիւնը, թո՛ղ բնաւ թշուառու-
թիւն մը գքեղ անտարբեր չգտնայ. ամե-

նուն համար ունեցի՛ր բարի, վեհանձն եւ
գգայուն սիրտ մը։ Այն ատեն քեզ համար
պիտի ըսեն ինչպէս ըսին Յորին համար, թէ
կը միացնէք ձեր անձին վրայ առաքինու-
թիւն և հարաստութիւն։ Եթէ աղքատ ենք,
տանինք մեր աղքատութեանը համբերու-
թեամբ և հպատակութեամբ Աստուծոյ կա-
մաց։ նոյն խի աղքատութեան մէջ կրնանք
ունենալ հոգւոյ մեծութիւն։ Զայրանա՛նք
բնաւ տեսնելով այս աշխարհի ինչքերէն
մեզ շնորհուած քիչ մաս մը. մանաւանդ
բնաւ չի նախանձնի անոնց վրայ որք մեզ-
մէ տւելի ունին։ մարդու մը արժանիքը
բնաւ չի չափուիր իւր հարաստութենէն, ոյլ
իւր տաղանդէն և իւր առաքինութիւննե-
րէն։ Բլլանք աշխատասէր, խնայող, ա-
ռաքինի և մնացեալն Աստուծուած պիտի հո-
գայ։

Աստուած կուտայ փոթիկ բռչոց կեր եւ բուժ,
Համայն բնութեան վրայ կը սփռի նորա՛զուր-
վերջապէս, եթէ հին բանաստեղծին
երջանիկ չափաւորութիւնը ունեցողներուն
թուոյն մէջն ենք, գիտանա՛նք չափաւորել
մեր փափաքները, զմեղ երջանիկ գանելու
խեցութիւնը ունենա՛նք, որովհետեւ
կ'ապահովեն թէ երջանկութիւնը միայն
այդ վիճակին մէջ կը կայանայ։

Կ. Մ. Ա.Ս.Բ.Ա.Ն.Ա.Զ.
Հետեւդրեամբ Օր. Ժիւաննիլի

ՔՅԱՅՃ

Ա Յ Թ Ա Յ Թ

ՅԵՐՈԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԵՇԵԼՉԸԲԵՆՅԻԹԻՒՆ(1)

Պ. ՄԱՄԲՐԵՔԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ

ԱՌ ԱՇԱԿԵՐՏԸ ԵՒՐ՝ ՊՈՂՈՍ ԵՒ ՅՈՎՃԱՆՆԵՑ

Լ. ՆԱԽԱՊԱԴԱՐՔԻՒՆ. — ԺԱՄԱՆԱԿԻ
ԲԱԺԱՆՈՒՄՆ.

Պ. ՄԱՄԲՐԵՔ. — Ասոնք գիւրին բաներ
են. աւելորդ է երկար ատեն ծանրանալա-
սոնց վրայ. Պէտք կայ՝ ապրեցունել ձեզ ի՞նչ
որ արդէն գիտէք. զոր օրինակ՝ թէ բայ մը
կրնայ ունենալ երկու ենրակայ. Յովհաննէ՛ս,
գրատախտակին առջեւ գնա՛, գրէ՛ սա բա-
ռերը. խորամանկ են, և գիտ երկու են-
թակայ, երկուքն ալ անասնոյ անուն։

(1) Տես թիւ 48

Յովիաննէս (գրելով). Աղջւէսն ու կատուն խորամանկ են:

Կէտերուն տեղ դրէ՛ք պատշաճ ենթականեր:

ՀՐԱՀԱՆԴ 4.

Ուղիալ. — 1.... (երկու ենթակայ) անգութ են: — Առիւծն ու վազըն անգութ են: — 2.... (երկու ենթ.) ամենէն թանկագին մետաղներն են: — Ուկին ու արծաթն, են: — 3.... (երկու ենթ.) մեր տառաջին բարերարներն են: — Մեր հայրն ու մայրն, են: — 4.... (երկու ենթ.) հաւասարապէս օդառակար են առւնկերուն: — Արեւն ու անձեւն, են: — 5.... (երկու ենթ.) վայրենի կենդանիներ են: — Դայն ու կիննը, են: — 6.... (երեք ենթակայ) ընտանի կենդանիներ են: — Զինեզն, եւ ոչխարն, են: — 7.... (չորս ենթակայ) տարւոյ եղանակներն են: — Գարունն, ամառն, աշունն ու ձմեռը, են: — 8.... (երկու ենթ.) քիչ անգամ կը կենակցին խուզագութեամբ: — Նուն ու կատուն, են: — 9.... (երեք ենթ.) ճռւկերու տեսակներ են: — Խածանը, կարմրախայտն ու վամանածուկը, են: — 10.... (չորս ենթ.) Թուրքիոյ մեծ գետերն են: — Եփրատ, Տիգրիս, Մարիցոյ ու Վարսար, են: — 11.... (երկու ենթ.) Թուրքիոյ ամենէն գեղեցիկ քաղաքներն են: — Կ. Պօլիս ու Զիթունին, են:

ՀՐԱՀԱՆԴ 5.

Ուղիալ. — 1.... (երեք ենթ) կը գործածուին տանիքները ծածկելու համար: — Կղմինտըն, հերձաքարն ու խոզանը, են: — 2.... (երկու ենթ.) կը պահպանին հօտը: — Հովիւն ու շունը, են: — 3.... (երկու ենթ.) ամենէն տւելի սիրած ծաղկներս են: — Վարդն ու շահոքամը, են: — 4.... (հինգ ենթ) մարդուս հինգ զգայարանքներն են: — Տեսանելիք, լուրիք, շօշախելիք, ու հոտութիք, են: — 5.... (երկու ենթ.) հաւասար են օրինաց առջև: — Հարուսան ու աղքատըն, են: — 6.... (չորս ենթ.) մեր հագուստաները շինելու կը ծառայեն: — Բուրդը, բամպակն, վուշն ու մետաքսն, են: — 7.... (չորս ենթ.) երկրիս չորս կողմերն

են: — Հիւսիս, հարաւ, արեւելք ու արեւմուտք, են:

Պ Մամբրէ. — Ենթակայ մը կը նայ ու նենալ մէկէ աւելի ստարոգելի: Գրէ՛. Գասսարանն է...., և Նախադասութիւնը լրացո՛ւր երեք ստորոգելիով:

Յովին (գրելով). Դասարանն է երկայն, լայն ու բարձր:

Պատշաճ ստորոգելիներ դրէք կէտերուն տեղ:

ՀՐԱՀԱՆԴ 6.

Ուղիալ. — 1. Անձեղին վետուրը (երկու ստորոգելի) սեւ ու ներմակ է: — 2. Կաղամախը (երկու սու.) բարձր եւ ուղիղ է: — 3. Զմրտան գիշերներն (երկու սու.) երկար ու ցուրտ են: — 4. Դրամաները (երկու սու.) կլոր ու տափակ են: — 5. Պողասարը (երկու սու.) կարծը ու փայլուն է: — 6. Սկիւալը (երկու սու.) թեթեւաշարժ ու սիրուն է: — 7. Եզն.... (երկու սու). ուժ եղ ու չարքաշ է: — 8. Յոսի աշակերտն (երկու սու) անհնագանդ ու ծոյլ է: — 9. Կաղնիին տերեները (երկու սու.) մժագոյն և խիտ են: — 10. Ամրան օրերն (երկու սու) երկայն ու տաք են: — 11. Եփրատ գետը (երեք սու) լայն, խոր ու սրբնաւզ է: — 12. Օսմանեան գրօշակներու վրաց տեսներներն են.... (երեք սու) կարմիր, հերմակ ու կամաչ: — Հաղործը կը լինի (երկու սու) կարմիր կամ հերմակ:

Փոխեց ի Հոյ

ՆՃԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

Ի. Գուռէ և Լ. Մոյ

Մալիկարա

(Շարունակելի)

ՄԻԶԻՆ ԸՆԹԱՑՔ

ՀԱՅԵՐԵՒՆԻ ԼԵԶՈՒ

ՀԱՐԻԿԻՐ ԲԱՅԵՐ

8. ԱՐԿԱՆԵԼ

(Տես թիւ 17)

ԱՐԿԱՆԵՄ. արկի, արկ. ներգ: Նետել. ձգել. դնել: Արկանել քարինս, նետս, զուռ:

կան ի ծով, ի հնոց հրոյն, ի բանտ, մարդարիտա առաջի խոզաց, գինի ի տիկս, զարձաթ ի սելանաւորս։ Ս. Գիրք։
— . Խօրել։ Արկ զձեռն քո ի ծոց քո։ Արկ զմատունս իւր ընդ տկանցս նորա։ Առւր Գիրք։
— . Անցունել, պատել։ Արկ մանեակ ոսկի ի սպարանոց նորա։ Արկեր զնովաւ սպառագինութիւն։ Ս. Գիրք։
— . Առջեւը դնել, առաջարկել։ Այլ առակ արկ առ նոսա։ Մանրեաց զնկանակսն, և ետ ցաշակերտոն, զի արկցեն նոցա . . . արկին առաջի ժողովրդեանն։ Ս. Գիրք։
— . Տարածել, սփուել։ Արկին անկողինս Սաւուզայ ի տանիսն։ Արկից զցանց իմ ըզնովաւ։ Արկին նմա, բազմական զակումքն մաշկեայ։ Ո՞վ արկ ի վերայ դորա զլար։ Ս. Գիրք։
— . Թափել, լեցնել։ Արկ իւղ ի գլուխ նորա։ Որ արկանէր ջուր ձեռաց Եղիսյի։ Ս. Գիրք — . Հագնիլ, հագուեցնել։ Արկ զձործս քո Արկցես զհանդերձ քո զքւ։ Արկին զնովաւ քաղաքիդ կարմիր։ Ս. Գիրք։
— . Վերադրել, վրանն ձգել։ Տկարութիւն արկանէ զմասուծով։ Եզիկի։ Որ ինչ սատանայի ձահ է, զայն զմասուծով կամին արկանէլ։ Ուկ, մեկն. Պատդ։
— . Շինել, եկայք արկցուք աղիւսա։ Շուրջ զնոքօք արկին պատնէց։ Ս. Գիրք։
— . Որոշել, կարգել, դնել։ Որչափ ինչ արկանցեն նմա դին։ Մի արկանցես նմա տոկոսիս։ Ս. Գիրք։ Արկ ի վերայ նորա երեք հարիւր քանեքար։ Եփր։
— . (յիմեքէ)։ կապտել, զրկել։ Զադամ յայնպիսի փառաց փութայր արկանէլ։ Ուկ, մեկն. Մատք։ Կ'ըսուի նաև, Արկանէլ ի կենաց, յարեէ, յընչից ևն։ որք կը նշանականքէն, արեէն, ինչքէն ևն։ զրկել։

ԱՅՍ ԲԱՅՈՎ, ԵՒՆՈՒԱՆ ՈՃԵՐ

զԱկն արկանէլ (յումեքէ)։ Երեսէ ձըգել, երեսը չնայիլ
 յԱկն — (ինչ)։ 1. ցուցունել, Զ. աչքէ անցունել
 զԱնձում, ընդ տնձն — (ինչ)։ վրան առնուլ, հագնիլ
 յԱնձուկ — (զոք)։ նեղը ձգել
 Աչու — (յոք, ի վերայ ուրուք)։ աչք տընկել կամ զարնել
 յԱպուշ — (զոք)։ ապէեցունել

Առաջի — (ինչ ումեք)։ առաջադրել, առաջարկել
 Առասպելս — . առասպել տինել, գրուցել
 Արգել — (իմիք)։ արգելուլ
 յԱրգել — (ինչ)։ պաշարել
 Արտասուս — . լալ
 Բակ — (զիւիք)։ որջապատել
 ի Բանի — (զոք)։ մէկուն հետ խօսք մէկ ընել
 Բանս ի կիր — . խօսակցիլ
 Բիծու — . մելաղերել, չարաչար մեկնել
 Բողոք — (առ ոք)։ բոլոցել, ամբասանել
 ի Բուռն — (զոք)։ բունել, ձեռք ձգել
 Վիռամիք — (զոք, ինչ)։ տիրել, նուանել
 ի Գիր — (ինչ)։ գրի անցունել
 Գիրկս — (ումեք, զիւիք)։ գրկել, փարիլ
 Գոյժ — . գէտ լուր տալ
 ի Գոյծ, ընդ գոյժ — (ինչ)։ գործածել,
 բանեցնել
 Գորով — . աղածել, գուրը շարժել
 Գութս — (առաջի ուրուք)։ աղածել, պալատի
 լատի
 ընդ Գրով — (ինչ)։ գրի անցունել
 յԵրգ — (զոք)։ երգել, երգելով ծաղրել
 Երկեղուկս — . վախցունել, վախ ազդել
 Երկու — . աշխատիլ, նգնիլ
 ի Զնին — (ինչ)։ բնել, զննել, հետազօտել
 Թեւ — . պաւալանել
 ի Թիւ — (ինչ)։ համերել
 ի Թուրլ — (ինչ)։ քրողը դնել, քրշել
 յԻնքն — (զոք)։ իրեն հաշել, տահիլ
 Լիր — . փոս մը, պարապ տեղ մը լիցունել
 ընդ Լծով — (զոք)։ հնազանդեցունել
 Խարոյի — . կրակ վառել
 Խեղդ — . ինքնինքը խեղդել
 (Շարունակելի)

Մ. ԱՍՔԱՆԱԶ

ԸՆԹԱՅՖ ԸԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

Յ Ւ Պ Ա Ֆ Մ Տ Ս Ա Յ

ՅԱՏԱԿԱԳԻՒԾ

Ի ձեզ հաճութեան, գոհունակութեան զգացում մը կ'զգաք, երբ բարի գործ մը գործէք. ընդհակառակն, ցաւ մը, խայթ մը, անհանգստութիւն մ'է ձեր զգացածն,

Երբ չար է ծեր գործը, Այս զգացումը Խղճ-մտանք կամ խիղճ մտաց ըստածն է, որ ցոյց կուտայ որ մարդ բարոյական է ակ մ'է, թէ նա չի կրնար անտարբեր եւ անխտիր գործել ինչ որ կամի, այլ պարտաւորութեան նպատակ է, եւ այդ պարտքն է գործել բարին, խորշիլ չարէն:

Դեռ չգործած լնչ որ կը մտաբերեմք գործել, արդէն ներքին այդ ձայն կ'արթննայ, կը խօսի մեր մէջ, եւ հեշտութեան կամ խայժի նախազգացում մը մեզ կ'ըսէ թէ բարի՞ թէ չար է այն զոր կը խորհիմք գործել, եւ այսպէս կը յորդորէ ի լաւն, կ'զգուշայնէ չարէն: Եթէ այս ազդարարութեան չանսամք, ստոյգ ցաւ մը, բարոյական ցաւ մը մեր պատիմքը կը լինի, ցաւ այնքան աւելի սաստիկ որբան աւելի մեծ է մեր յանցանքը,

Ոնքագործք ոչ ապաքէն ամենէն աւելի իրենց խղճէն կը տանջուին. իրենց ոճիրն թէ անծանօթ ալ մեայ՝ չեն կարող փախչիլ իրենց խղճէն: Նկարագրեցէք խղճահար տագնապեալ մարդուն վիճակը, անո՞ր որ անիրաւեցաւ այլոց, որ արեան մէջ թաթ-խեց իւր ձեռնեցն...

Ընդհակառակն, առաքինւոյն խիղճը քանի՛ հանդարտ եւ հեշտալից է. իւր բարի բարի գործոց յուշն անսպառ քաղցրութիւն մը կը հեղու հոն.— Նա՛ թշուառութեան մէջ ալ երջանիկ է, բանտին մէջ ալ զըւարթ, հալածանքի ու ապերախտութեան դէմ ալ անխուով: իւր վարձքն յինքեան է: Առանց անդորր խղճի չիք երջանկութիւն:

ԸՆԴՀԱԿԱՐԱԿԱՆՈՒՄ

Երբ մորդ կը գործէ մի գործ, իւր սըր-ախն մէջ կ'զգայ հաճութեան կամ ոհա-ճութեան զգացում մի՛ ըստ այնու որ գոր-ծըն բարի է կամ չար: Այս զգացումն է որ կ'անուանի խիղճ մտաց: Նա ցոյց կու-տայ թէ բարւոյն օրէնքն մարդոյն օրէնքն է, թէ մարդ պարտաւոր է հնազանդիլ ա-նոր, խորշիլ չարէն: Այդ զգացում ազդա-րար մ'է մեզ անսալու յար պարտաւորու-թեան ձայնին, և ներքին վարձատրութիւն կամ պատիմ մ'է երբ մարդ յարդէ բար-ւոյն օրէնքը կամ ոսնակոմ ընէ զայն: Որ-չափ աւելի առաքինական է մեր գործն, այնքան աւելի բուռն է այն հեշտութիւն

որով կ'սղողի մեր հոգին, և տհամութիւ-նըն ի ճշմարիտ տանջանս կը փոխակերպի՛ երբ այլ ևս պարզ թերութիւն մի կամ տ-կամայ պարտազանցութիւն մի չէ՛ այն զոր կը գործեմք, այլ յանցանք մի, ոճիր մի: Այն ատեն յանցալարտին սիրտն տռաջին դատախազն է իւրեան դէմ և առաջին պատժածուն: այն ատեն ոճրագործին հո-գին մի դժոխք է ինքնին ուր անձամբ ան-ձին կ'այրի նա չարակտուտ: ի զուր է նը-մա փախչել մարդկային արդարութենէն: իւր խղճն իւր քովն է, յինքեան է, որ կը հետեւի իւրեան ամենուրեք, որ կը դատէ և կը պատուհասէ զնա, թէ և մոռանայ զնա մարդոց յապազկոտ կամ կողմնակալ դատաստանն:

Այս մարդ անիրաւութեամբ հարստա-նալ եւ երջանիկ լինել կարծեց, զրկեց որ-բըն ու այրին ու անանկին ձեռքէն յափլշ-տակեց իւր չորաբեկ հացին պատառն: Բայց այդ հաց իւր բերնին մէջ ի խիճ կը փոխարկուի, իւր անկողին փուչերով կը քստմնի, և խզմի խայթն կը թունաւորէ այն ուրախութիւն զոր պատրաստել անձին յուսացած էր:

Այդ մարդ իւր նմանին արեան մէջ կը չաղախէ իւր ձեռներն, և այլ ևս քուն կը հատանի իւր աչերէն. կը հսկէ գիշերներն անհանգիստ, խոյս կուտայ յընկերութենէ մարդոց և սակայն կը տուկայ միայնութե-նէ: ամենուրեք իւր աչաց կը ներկայի իւր զո՞չին արիւնաշաղախ ուրոււկանն եւ կը հնչէ իւր ականջին նորտ վրէժխնդիր ահաւոր բողոքն...: իւր աչերն կը մատ-նեն զինքն. ալեծուփ խզմին տաղնասլք նկարեալ են իւր դիմաց վերայ, և ճակա-տուն վերայ դրոշմաւած է գողցես սեա-տառ իւր ոճիրն:

Իսկ զիա՞րդ երանաւէտ է այն մարդոց հոգին որ կը կատարէ իւր պարտեր և ոյր խիղճ հանդարտ է: սոտոգիւ արքայութիւն ի նմա է: ո՛չ յիմեքէ կ'երկնչի, և ո՛չ խիկ ի մահուանէ, զի պատրաստ է իւր աւուրց և գործոց համարն ատալ Գերագոյն Դատաւորին ե՛րբ և կոչէ զնա: Աղքատութեան և երկրային վշտայ մէջ զուարթ է, զի իւր սրտին մէջ հեշտութեան մի անսպառ ողբիւր ունի: Երբ մի անիրաւ դատաստան արկանէ զնա ի շղթայս, երջանիկ է իւր բանտին կա-պանաց մէջ, զի իւր անմեղութեան զգա-

ցումն կը խրախուսէ և կ'ափովիչ զնա :
իւր պարտքը կատարած լինելու գիտակ-
ցութիւնն կը վարձատրէ զնա իւր զոհովու-
թեանց մէջ, երբ անապրելը և ապերախտ
լինին այլք, և մի ազնուական վեհութիւն
կ'ընծայէ նմա :

Երջանկութեան անհրաժեշտ պայմանն է
խղճի գոհունակութիւնն, և հետեւաբար
չէ կարելի լինել երջանիկ առանց լինելոյ
առաքինի :

Ո. 8. ՊէրՊէրեան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒՇՈՒՄՆ (1)

ԲՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՐԱԵՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆՑ

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍ

ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆՑ ՏԵՍԱԿԱՆԵՐ

ԳԼԽԱԿՈՐ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

18.Հ. Քանի՞ տեսակ նախադասութիւն
կայ :

Պ. Երկու տեսակ նախադասութիւն կայ,
զիսաւոր և լրացուցիչ :

19.Հ. Ո՞րն է գլխաւոր նախադասու-
թիւնը :

Պ. Գլխաւոր կ'ըսուի այն նախադասու-
թեան որ առանձինն ամեսով իմաստ մ'ու-
նի կամ իւր հետն կը գտնուին մէկ կոմ-
աւելի նախադասութիւններ որք իւր ի-
մաստը կը լրացնեն . ինչպէս,

Ասուած մեծ է

Կամ

Կը հաւատամ զի առաքինուրիւնը միայն
երշանիկ կ'ընէ զմարդիկ :

Ասուած մեծ է և կը հաւատամ նախա-
դասութիւնները գլխաւոր նախադասու-
թիւններ են :

20.Հ. Լրացուցիչ նախադասութիւն ո-
րո՞ց կ'ըսուի :

Պ. Լրացուցիչ կ'ըսուի այն նախադասու-
թեանց որ գլխաւոր նախադասութեան ամ-
րութիւնն կամ մէկ մասին իմաստը կը լրացնեն :
Լրացուցիչ նախադասութիւնք այն գերը կը
կոտարեն որարերութեանց մէջ, ինչ գեր
որ կը կատարեն իմադիրները նախադասու-

թեան մը մէջ, ինչպէս .

Մարդ երշանիկ է երբոր խիդեր հանդար է:
կամ

Այն տղան՝ որ անգրուըթեամբ կը վարուի
անամոց նետ, երբէք մարդաւոր շպիտի ըլ-
լայ :

Երբոր խիդեր հանդար է, լրացուցիչ
նախադասութիւն որ կը լրացնէ գլխաւոր
նախադասութեան ամբողջին իմաստը :

Որ անգրուըթեամբ կը վարուի անամոց
նետ, է լրացուցիչ նախադասութիւն որ կը
լրացնէ գլխաւոր նախադասութեան մէկ
մասին, տղախն, իմաստը :

ՀՐԱՀԱՆԴ 4.

Աշակերտը պարտի գլխաւոր նախադա-
սութիւնները ցուցնել :

(Աշխարհաբար) : 1. Նա որ չճանչեր ժա-
մանակին յարգը, չէ ծնած փառաց հա-
մար : 2. Աշխատութեան պտուղը հաճոյից
քաղցրագոյնն է : 3. Զանձրոյթը հիւան-
դութիւն մ'է որոյ դարձնանն է աշխատու-
թիւնը : 4. Ծաղրն յաճախ մտաց չքաւո-
ւորութիւնը ի յայտ կ'ածէ : 5. Զուարձու-
թիւնք բարիք մ'են երբ կը միանան տուա-
քինութեան հետ . չարիք մ'են երբ կը հե-
ռանան անտի : 6. Պէտք է պատեւել չար
մտնուկները, որպէս զի ուղղուին : 7. Այն
իմաստունը որ կը զլանայ իւր իրատները ,
այն մեծատունը որ կը փակէ իւր քասակը
թշուաւաց առջեւ, այն աղքատը որ կը
դարձի աշխատութիւննէ, անօդուտ են մարդ-
կային ընկերութեան :

(Դրաբար) . Որ սիրէ զիսրատ՝ սիրէ զի-
մաստութիւն : Առ . Ճր . 4. 9. Մինչ չեւ
լուեալ իցէ՝ մի տար պատասխանի : Սիր.
Ժա . 8. 10. Եթէ խնայես ի ըրթունս քո՝
իմաստուն լինիս : Առ . Ժ . 19. 11. Մի ա-
գահիցէ ալին քո՝ յորժամ առնիցես ողոր-
մութիւն : Տովք . դ . 7. 12. Լեր գու ողոր-
մած զի բարի լինիցի քեզ : Տովք . ժդ . 11 .
13. Տնանկին կարկառեա զձեռն քո, զի կա-
տարեալ եղիցի օրհնութիւն քո : Սիր . է.
36 :

ՈՒՂՂԵԱՆ

1. Նա չէ ծնած փառաց համար : — 2.
Աշխատութեան պտուղը հաճոյից քաղցրա-
գոյնն, է : — 3. Զանձրոյթը հիւանդութիւն
մ'է : — 4. Ծաղրն յաճախ մտաց չքաւու-
թիւնը կը յայտնէ : 5. Զուարձութիւնք

(1) Տես թիւ 7 .

բարիք մ'են. չարիք մ'են: — 6. Պէտք է պատժել չար մանուկները: — 7. Այն իմաստունը.... այն մեծատունը.... այն աղքատը.... անօդուտ են մարդկային ընկերութեան: — 8. Միրէ զիմաստութիւն: — 9. Մի տար պատասխանի: — 10. Իմաստուն լինիս: — 11. Մի ագահից ակն քո: — 12. Լեր գու ողորմած: — 13. Տնանկին կարկառեա զձեռն քո:

Մ. ԱՍՔԱՆԱԶ

(Եարունակելի)



ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ⁽¹⁾

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

(Տես թիւ 16)

Մեր նախընթաց յօդուածներէն միոյն մէջ (Մաղկի Մանկանց թիւ 44) խօսելով հայերէն վիպասանութեան, կամ, Գողթան երգերուն վրայ, ըսինք թէ, « Առանց յոյն դպրութեան ազդեցութեան չէր կրնար կազմուիլ հայ վիպասանութիւնն, և ոչ առանց այն վիպասանութեան ե. գարու հայերէնն: Որովհետեւ հարկ է մեզ ե. գարու լեզուին և մտանագրութեան վը-րայ, որ կարեւորագոյն և պատուականագոյն, և արդարեւ ոսկեղինիկ ժամանակն է մեր դպրութեան, երկար և մանր խօսել, կարեւոր կը գատմէնք նաև վիպասանութեան վրայ տալ տեղեկութիւն:

Երգերուն ժամանակին վրայ որոշ բան մը չկրնար ըսուիլ, բայց ինչպէս արդէն ըսուեցաւ, արեմուեան հելլենական տիպը զոր ունի երգերուն լեզուն, հաւանական կընէ թէ մեր վիպասանութիւնն սկսած: և տակաւ զարգացած է այն ժամանակէն, երբ հելլենական դպրութեան ոգին և ճաշակար գու մեր պատմութիւնը, չենք գտներ յարմարագոյն տեղ զետեղելու այս նշանաւոր գարագլուխը, բայց միայն Մելլական մասունք:

մանակն, ընդ որովք տեսեցին Հայք իբր 3 դար: Յառաջ քանի զԱԵԼԵԿԵՄԱՆՆ՝ Հայն էր, բաց խւր բիրտ լեզուէն և սովորութիւններէն, ամենայնիւ պարսիկ: Քունովոն յանցանելն հայաբնակ երկիրներէն կը խօսի հայ ջրուոր կանանց հետ պարսիկ թարգմանաւ: Զարմանալի է որ մեր յատուկ անուանց մեծ մասն, ընդելականներն անգամ, Վարդան, Տաճառ, Վահրամ (Առամ), Միհրան, են պարսիկ անուանք: Արտաքսիասոյ երկրորդ կամ երրորդ յաջորդին ժամանակ (Տիգրան), ինսամութեամբ և ընդելութեամբ ընդ Պօնտոսի եւ Կապոտպիլիոյ, հելլենականութիւնն իբր թէ կը խրամատէ (Ծէյնաք) հին արխականութիւնը, նոր մայրաքաղաքը կը բազմամորդանայ յոյն հատուածներով, և յունական դպրութիւնն իւր բոլոր ազդեցութեամբ կ'ողողէ զարեւուաս Հայոց: Հայ եւ Պարթև իշխանազունք ի միասին կ'ըզրունուն յունական թատրերգութեամբ: հէքն Արտաւազդ իւր գերութեան դառնութիւնն կ'ամուքէ մատենագրելով յունաբէն: յոյն ճարտարներ ունին ազատ մուտ յարգունիս: ի՞նչ դժուարութիւն կայ ընդգունելու թէ մեր հզօր միտումն յարեմբ-տականութիւն առաւ իւր յղացումն այն ժամանակէն: Ահա հաւանական սկիզբն մեր վիպասանութեան, հանդերձ նովաւ և լեզուին, որ 95-55 է նախ քան դիր: (Տիգրան) մինչև 63-81 յետ թիր: (Արտաշէս Բ.) կ'երեկի հասած իւր բարձրութեան դպրաթը:

Տակաւ զարգացման նշան ամենեւին չը նշմարուիր երգերուն լեզուին մէջ. նոյն բառեր, նոյն քերականական կազմութիւնն է յամենեսին, ոչինչ իւիք այլակերպ ե. դպրու լեզուէն: Զոր օրինակ, անուանց և բայերու ձեւեր. 1. հոլովինն անուանց այնպէս՝ ինչպէս կ'աւանդէ այժմու քերարականութիւնը. երկիքի, երկրի, արեայի, Երուանձայ, Արգաւանայ, բոցոյ, զետով, հաղական, բրամ, ծովու, եղագան, Սարինեան, աշկունե, անեզակունե:

2. Բայերու խոնարհմանց ձեւեր. երկինք, ունէր, վազէր, նեծցիս, կալցին, տարցին, կացցիս, տեսցիս, տեղայր, զնաց, տինեաց, գողացան. եփին, եկեալ նստեալ, զնացեալ, կուել կոփին.

3. Նախդիրք, ի, ի գտւառէն, ի բոցոյն,

ի ծովուն, ի փեսայութեան, ի հարսնութեան, ի բարձից. զ. հայցական, զիարմը-րիկ եղէքնիկն, զգուռն, զլոյս, զՄարակերտ, զմանուկն, անօրու հայց. զիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ եւ դեւ փոխանակ եղին, ունէր մօրու. զ՝ գործիականով, զԲասաղ գետով, զՇրէջ բլուզ, զԱրտիմեդ քաղաքաւ:

4. Մասնկունք, զոր օրինակ, նուազականն իկ. փոքրիկ, կարմրիկ, եղէքնիկ, սլատանեկիկ, աչիկ (աչկունք): Դիմորոշքն ս, դ, ն, իրրև յօդ և իրրև դերանուն. զմանուկն Արտաւազդ, օրիորդին Ալանաց:

5. Նախադրութիւնք, ի մէջ Մարաց, ընդ (եղեգան) վոլ:

6. Բառ մուծուած ի մէջ խնդրառութիւն և խնդրոյն, ընդ եղեգան փող. ի Տուհաց գաւառէն. երկն ի ծովուն ունէր:

7. Ոճեր, ինչպէս՝ երկն ունել, յորս հեծանել, տեղ տեղայր:

8. Մակրայք, անդ, ի վեր, փոխանակ:

9. Շաղկապք, և, ապա թէ: Միով բանիւ, նոյն լեզու, նոյն բառեր, նոյն քերականութիւն:

Խորենացին որ յաճախ կը բերէ հատուածներ այս երգերէն իւր պատմութեան մէջ, ընդհանրապէս կ'անուանէ զնոսա «առառպել» (Խոր. Ա. Ա. Բ. ԾԱ. ԾԲ. ԾԴ. ԿԱ). Երբեմն ևս «վիպասան», իրը վիպասանութիւն (Խոր. Բ. ԽԹ.): Այս բառերէն կը տեսնուի թէ երգերն էին Յունաց գիցաբանութեան պէս այլարանական պատմութիւններ դից, գիւցազանց և թագուրաց:

Այս յայտնի է ի Խորենացւոյն բերուած հատակոտրներէն, որ են, մեծ և փոքր, թուով իրրև ութ: Երկայնագոյնն, թերևս և հնագոյնն, է «Երկներ երկինն» , որ ըստ Խորենացւոյն էր Հայոց գից եւ գիւցազին վահագնի վրայ: Երգը կը թուի թէ էր աւելի երկայն: Խորենացին յետ դնելոյ երգը՝ կը յաւելու. «Յետ որոյ և ընդ վիշապոց առի ին յերգն կտուել նմա և յազմել, և կորի ի՞ն նմանագոյնս զչերակլեայ նահասակութեանցն երգէին» :

Երկրորդն, նոյնպէս հաւանականապէս հին, է վարդ զեսի երգն, Երուանդայ ուրումն հայ իշխոնի պատմութենէ: «Սա (Վաղարշ), առէ Խորենացին, «պատեաց պարսպաւ գչզօր աւանն վարդ զեսի որ ի

վերայ Քասաղ գետոյ. զորմէ յառասպելին ասեն. «Հասուած դնացեալ վարդ գէս մանուկն ի Տուհաց (հին աշխարհագրական անուն անձանօթ) գաւառէն զԲասաղ գետով, եկեալ նստեալ զնրէշ բլրով, զԱրտիմէդ քաղաքաւ զԲասաղ գետով, կոել կոմել զգուռն Երուանդայ արքայի: » Բատ Խորենացւոյն՝ Հայոց առաջին հարստութենէն (Հայկաղանց) էր Երուանդ, որում Խորենացին կուտայք սակաւակեաց: յորջորջումը որոշելու համար ուրիշ Երուանդէ որ էր Երկրորդ հարստութենէ (Արշակունեաց): Այս Երուանդ, հինն, էր ըստ Խորենացւոյն Առաջին կոչուած Տիգրանայ հայրն, այն Տիգրանայ զոր կը յիշ Քսենոփոն (Խրատք Կիւրոսի) իրրև արքայորդի Հայոց, բարեկամ և նիզակակից կիւրոսի: Խակ Վարդ գէս էր, ըստ նմին Խորենացւոյ, Երուանդայ քեռայր, որ գաղթականութեամբ գալով առ Երուանդ եւ առնելով կին զքոյր նորա՝ շինած էր յիւր անուն Վարդ գէս աւանն, որ յետոյ Վաղարշէն նորոգուելով կոչեցաւ Վաղարշապատ կամ նոր քաղաք, եղաւ թագաւորանիսի Արտաշատու, և կեդրոն քրիստոնէութեան, ուր և եղան նշանաւոր գէպէ ի գարձին Հայոց ի քրիստոնէութիւն առ Տրդատաւ:

Երբորդն է Արտաշիսի անէծքն բանաստեղծական ոճով. «Դու յորս հեծցիս յազատ ի վեր ի Մասիս, զքելզ կալցին քաղթ, տարցին յազատ ի վեր ի Մասիս. անդ կացցես և զլոյս մի տեսցես ։ Այս անիծից համար այսպէս կը պատմէ Խորենացին. «Զամանէ (զԱրտաւազդայ) Երգիչքն Գողթան առասպելաբաննեն այսպէս, եթէ ի մահուանն Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. գժուարի, առեն, Արտաւազդասելով ցհայրն, Մինչ դու զնացեր, եւ զերկիրս ամենայն ընդ ֆեզ տարար, եւ աւերակացս ո՞րակէս բագաւորեմ: Վասնորոյ անիծեալ զնան Արտաշիս՝ ասաց այսպէս, և այլն: » Ինչպէս կը տեսնուի, գծուած մասն չէ Խորենացւոյն. ունի ժողովրդական լեզուի ձեւ: Այս անէծքը տուած էր առիթ պատաւական առասպելի մը զոր կը պատմէ Խորենացին այսպէս. «Զրուցեն զմանէ եւ պատաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում կապեալ երկաթի շղթայիւք. և եր-

կու շունք հանապաղ կրծելով զշղթայսն , ջանայ ելանել և տռնել վախճան աշխարհի , այլ ի ձայնէ կրտնարկութեան գործնաց զօրանան , ասեն , կապանքն : Վասնորոյ եւ առ մերով ժամանակաւ բազումք ի դարբնաց , գէետ երթալով առասպելին , յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախսեն զատլն , զի զօրացին , ասեն , չղթայքն Սրտաւագդայ : » Եղինիկ ևս դիտէ այս տռապելը , զոր և կը յիշէ համառօտիւ . « Մոլութիւնն դիւոց խարեաց զդիւցապաշտը Հայոց , եթէ զոմն Արտաւազը անուն արգելեալ իցէ դիւոց , որ ցայժմ կենդանի կայ , և նա ելանելոց է և ունելոց զաշխարհս . և ի մոտաի յոյս կապեալ կան անհաւատք : » Զարմանալի է արդարեւ Սրտաւագդայ անուան նոյնութիւնը . դիտելու արժանի է սակայն որ Եղինիկ ոչ իբրեւ թագուոր կը յիշէ զԱրտաւազդ , այլ իբրեւ անձանօթ ոմն :

Կան սւրիշ մանր մանր հատուածք Արտաշխի ընտանեաց վրայ , մանաւանդ Սաթինկան և Արտաւագդայ : Գեղեցիկ է Սաթինկան վրայ սա հատուածն որ թերեւս այս տիկնոջ տարփանքը կ'ակնարկէ Մուրացանաց նուկապետին Արդամայ որդւոց հետ . « Տենչայ Սաթինիկ տիկին տենչանա՝ զարտախուր խաւարոս և զոմից խաւարծի ի բարձիցն Արդաւանայ : » Սաթինկան տարփանաց համար տես Խոր . Բ . Խթ : Սաթինկան վրայ թէ ով էր , ինչպէս նաև խնամութեանն ընդ Ալման՝ տես ի սասորեւ . Գեղեցիկ է հարսանեաց վերաբերեալ սա հատուածք . « Տեղ սոկի տեղայր ի վեսայութեանն Արտաշխի , տեղայր մարդարիտ ի հարսնութեանն Սաթինկան : » Այս հատուածին վրայ կը յաւելու Խորենացին պատմական ծանօթութիւն մը . « Սովորութիւն էր , տաէ , թագուորացն մերոց , փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել՝ դահեկան ճապաղել իբրեւ զիւլպատեանն չըսումայեցւոց . սապէս և թագուհեացն յառագաստին մարդարիտ : Այս է ճշմարտութիւն բանիցս » (Խոր . Բ . Ծ .) :

Արտաւագդայ շինութիւնը կ'ակնարկէ սա . որպէս թէ ի շինել Արտաշխի զԱրտաշտառ որ այրած էր ի Հռոմայեցւոց . Արտաւագդ չգտնելով իւր վասահրութեաւապդ չգտնելով իւր վասահրութեաւապդ էր , դնաց Մարտագմէն , Զոգման կարողութիւնք , որք են Յիշողութիւն , Զուգորդութիւն զաղափարաց ,

իւր առանձին քաղաք . « Արտաւագդայ ոչ գտեալ , քաջի որդւոյն Արտաշխի , տեղի առարանից ի հիմնանալն Արտաշտառ , նա անց գնաց և շինեաց ի մէջ Մարտագմէն դաշտակերտ , որ է ի դաշտին որ անսւանեալ կոչէ Շարուրայ » :

Սոյն Արտաւագդայ բարուց վայրագութիւնը կ'ակնարկէ սա գեղեցիկ հատուածըն . « Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւագդ , և գեւ փոխանակ եղին : » Սորա ևս մեկնութիւնը կուտայ Խորենացին : « Ոմանիք ասեն և ի ծնանելն զատ դիպեալ պատմարաց իմն . զոր համարեցան կախարդել զատ զարմիցն Աժդահակաց . վասն որոյ զնոսս բազում չարչարեաց Արտաշէս : Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս եթէ « Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւագդ , և դեւ փոխանակ են » Բայց ինձ արդարացեալ թուի լուրն այն թէ ի ծննդենէն և եթմոլութեամբ լեալ , մինչ նովիմք և վախճանեցաւ » (Խոր . Բ . ԿԱ .) :

Ա. Մ. ԴԱՐԱԳԱՇԵԱՆ

(Շարունակելի)

Փ ի Լ ի Ա Ո Փ Ա Յ Ո Ւ Թ ի Կ ի ն

ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ(1)

(Պերպիշեան վարժարանի մէջ աւանդեալ

դասուց անփոփումն) :

Դ Ա Ս Լ

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ

38. — Պահպանման և Յօդման կարգութիւն . Յլացումն . — Ուսումնասիրեցինք ցարդ կարողութիւններ , որովք միտքը կը ստանայ ծանօթութիւններ և կը կազմէ գաղափարներ ու կը կապակցէ զանոնք . այժմ պիտի տեսնենք կարողութիւններ որովք միտքը կը պահպանէ ինչ որ ստացածէ , կը նորոգէ յինքեան իւր ըմբռնումներն ու մտածումներ , կը միտորէ զանոնք այլ և այլ եղանակներով . ահա՝ սոքա են Պահպանման և Յօդման կարողութիւնք , որք են Յիշողութիւն , Զուգորդութիւն զաղափարաց ,

(1) Տես թիւ 4-17

և Երեւակայութիւն։ Յիշել, գաղտնիարներ զուգորդել, երեւակայել, մէկ բառով կը կոչուին յլանալ (concevoir), յղանալու զանազան աստիճաններն ու կերպերն են։ և յղանալն է մտաց մէջ նորոգուիլն կանխաւ ստացեալ ըմբռնմոնց, կանխաւ կազմուած գաղտնիարաց, Յղացման (conception) և Ըմբռնման (perception) մէջ ու կարեւոր տարբերութիւնը կոյ որ վերջինն կը ներկայացնէ մեզ առարկայներն իրբւ այժմեայ և ներկոյ, իսկ առաջինն իրբւ բացակայ և անցեալ։ Ներկայ աշակերտներս որք աչացս առջեն են երբ իրենց կը խօսիմ՝ առարկայ են ըմբռնման, իսկ անցեալ՝ վաղեմի աշակերտներս, որոց ստատկերն ունիմ մտացս մէջ առանց նոքա ներկայ լինելու այժմ իմ աչաց, առարկայ են յղացման, յիշատակներ, ասլա յղացումներ են յիս թաց աստի, արտաքին ըմբռնման մէջ չէ կարելի ըստ կամի երեցնել կամ անհետացնել առարկայներն ։ Երբ ծովուն հանդէպ կը գտնուիմ, չէ կարելի զոյն չուեսնել, եւ կամ, երբ խօսող մարդոց ընկերութեան մէջ եմ, չլսել նոցա ձայնը. բայց, ընդհակառակն մտացս յղացումներն կարող եմ ըստ կամի փոխուսնել. կարող եմ մէկ վայրկենի մէջ ինքզինքո նախ երեւակայել մանկութեանս աւուրց և վայրաց մէջ, յետոյ յանկարծ փոխագրուիլ երէկի տեսարանաց մէջ, պալատ մի պատկերել մտացս առջեւ և իսկոյն մի խրճիթ երեւակայել։ Յիշողութեան և երեւակայութեան այս տպատութիւն կատարելավէս կը պակսի արտաքին ըմբռնման և զոյն որոշագէս կը զատէ յղացումէ։ Միտքը, երբ ողջ է և արթուն, յղացմանց շընծայեր բնոււ այն իրականութիւն զոր ունին մեր արտաքին ըմբռնմանց առարկայք որք զմեզ կը շրջապատեն։ Քընոյ, երազի մէջ այդ շփոթութիւն տեղի կ'ունենայ, քանզի մեր զգայարանք փակեալ լինելով արտաքին աշխարհի տպաւորութեանց՝ միտքը բաղդատութեան եզրեր չեւ գտներ ու կ'իրականացնէ իւր պատկերներ։ իսկ նա որ արթնութեան մէջ կը գործէ այս շփոթութիւն, իրբւ իրականութիւններ, իրբւ արտաքին ըմբռնումներ կը համարի իւր յղացումներ, յիմարացեալ է կամ մօտ ի յիմարել։

39. Յիշողութիւն. իւր զանազան աստինանները. յիշատակ. — Յիշողութիւնն է վե-

րլսոյն գտնել յառաջազոյն սացեալ գաղափարները։ Թէպէտ և կարողութիւն մ'է այս պահպանման, բայց իւր գեր յոյժ մեծէ նոյն խոկ ծանօթութեանց ստացման մէջ և, որպէս քաջ կը դիտէ Բառքալ, է հարկաւոր մոքին ամէն գործողութեանց համար։ Սրգարե աներկայելի է որ մեր մըտաւոր գործողութիւնք կը կատարուին տեւողութեան մը, վայրկեաններու յաջորդութեան մը մէջ, ապա և ունին սկիզբ մը և վախճան մը, որքան կարճ ու արագ կատարուին այս գործողութիւնք։ Սրգմիտքը պարտի ներկայ ունենալ այս զանազան յաջորդական մասունքն, որպէս զի մտաւոր գործողութիւնք ունենան իրենց ամբողջութիւնն, և այս անհնար է առանց յիշողութեան, որ է կարողութիւն զանցեալն ըմբռնելու։ Խմաստափերել կապտա. կցել է մէկէ տեւելի նախադատութիւններ. արդ միտքն՝ եզրակացութեան հասնելու համար՝ պէտք չէ որ կորուսանէ նախադըրեալքն. նոյնպէս նախադատութիւնն մը երկու գաղտնիարաց միւաւորութիւնն է, եւ միտքը, երբ ենթակային վրայ խորհելէ յետոյ կ'անցնի ստորոգելցն, պարտի չմնանալ ենթակայն։ Ո՛րքան ալ այս անցն արտագինի, միտքն պէտք ունի յիշելու։ Խելամուելին անցեալէն ապագայն հետեւ. ցընել է, և անցեալը յիշողութեան առարկայն է նոյն իսկ չէ կարելի արտաքին ըմբռնում մընել առանց յիշողութեան օգնուկանութեան։ մեր զգայարանաց աղւած ծանօթութիւնք յաճախ խելամուութեան օժանդակութեան արգիւնք են։ եւ յետոյ՝ ո՛ր և է տպաւորութիւն, ըմբռնելի լինելու համար, պարտի տեսել առաւել կամ նուազ երկար ժամանակ. զոր օրինակ՝ տեսողութեան համար ամէն տպաւորութիւն որ կը տեսէ մէկ երեսներորդ երկվայրկեանէ նուազ ժամանակ՝ չէ ըմբռնելի։ ըսել է որ յիշողութիւնը պիտանի է և անդ որ հետզետէ խոսսափող փոքր տպաւորութիւնները ժողովէ և ամբողջացնէ։ Տարածութեան մը գաղափարն ըմբռնելու համար, հա՛րկ է որ կամ մեր աչքը կա՛մ մեր ձեռքը պտափ անոր երկայնութեան եւ լայնութեան վրայ և յաջորդաբար անցնի նորա մասանց վրայէն. արդ երբ չկարենամք յուշի պահել ծանօթութիւնն այն մասանց որոց վրայէն կ'անցնիմք՝ չեմք կա-

բող երբէք ամեսողջութեան վրայ գաղա-
փար կազմել։ Նոյն իսկ մեր անձին գիտակ
ցութիւնն ունենալու համար յիշուզութեան
կը կարօտիմք, վասն զի գէթ պարտիմք
կարող ըլլալ երկու տարբեր վայրկեաննե-
րու մէջ մեք զմեղ բաղդատել, երկու տար-
բեր վիճակներու մէջ զգալ զմեզ, հետեա-
պէս և մեր անձին նոյնութեան ծանօթու-
թիւնն ունենալու համար. վասն զի եթէ
գիտակցութեան կը պարտիմք զայս ծա-
նօթութիւն, գիտակցութիւնն ալ, որպէս
տեսանք, չկարէ գործել առանց յիշովու-
թեան, և մեր անձին նոյնութեան գաղա-
փարն ունենալ ոչ ապաքին ինքինք նոյն
զգալ է տարբեր ժամանակաց մէջ, անցե-
լոյն եւ ներկային մէջ։ Գիտակցութեան
պէս յիշովութիւնն ալ խառն է մեր մոքի
տմէն գործողութեանց հետ, և շատ չպա-
նազանիր անկէ, որով իրաւամք կոչուած
է Դիտակցութիւն շարունակեալ։

Յիշովութեան մէջ տարբեր աստիճաններ
կան։ Սոքա են 1⁰ Պարզ լացում (simple
conception), 2⁰ Յուշաւութիւն (réminis-
cence) և 3⁰ Յիշատակ (souvenir)։ Երբ գա-
ղափար մը կը նորոգի, վերստին կ'երեւի
մոացու մէջ, այսինքն կ'ունենամ զայն առ-
անց կրկնելու այն ըմբռնում կամ այն ի-
մաստափրութիւն որոց արդիւնքն եղած
էր, անշուշտ կը յիշեմ, բայց այս պարզ
լացում մէկ, երբ չգիտեմ թէ ե՛րբ ստա-
ցած եմ զայն առաջին անգամ, երբ չեմ
կարող ժամանակի մը վերաբերել վայն։
Կրնայ ըլլալ նույն օր չխորհիմ իսկ թէ այլ
անգամ ունեցած եմ զայտ գաղափար։
Այսպէս, երբ մեր երազոց մէջ մեր նու-
խորդ աւուր գաղափարներ խառն ի խու-
ռն կուգան լուռու մեր միտքը, շատ ան-
գամ չգիտեմք, ցորչափ տեւէ մեր քունը,
թէ անոնք ուստի կուգան։ Ծերունին
բազմիցս կը պատմէ միւնոյն եղելութիւն.
Ները առանց գաղափար ունենալու թէ
այլ անգամ պատմած է զանոնք։ Երբ կը
խօսինք, կը գործածենք բառեր և բա-
ցարութիւններ զորս նոր չեմք ուսնիր,
այլ ասկայն չգիտեմք թէ ե՛րբ ստացած
եմք առաջին անգամ անոնց ծանօթութիւ-
նըն։ Ե՞յնպէս շատ մը գաղափարներ, որք
մեր գաղափարնեանց և իմաստափրութեանց
նիւթին եղած են բազմիցս, կընորոգին շա-
րունակ մեր մոաց մէջ և մեք չեմք խորհիմ

յաճախ նոցա սկզբան վրայ։ Այս ամեն
պարագայից մէջ միտքն ունի պարզ յլա-
ցումներ։ — Եաւ անգամ կը պատահի որ,
երբ գաղափար մը ե՛ր յղանամ, գիտեմ թէ
առաջին անգամ չէ որ կ'ունենամ զայն։
բայց թէ ե՛րբ և ուր ստացած եմ զայն
զաւածին՝ ի զոր կը ջանամ յիշել։ այդ
մտածութիւն ի՞մ և թէ ուրիշին՝ չգիտեմ,
և կրնամ իսկ համարիլ ինչ որ փոխ առ-
նուած է յայլմէ։ Այն առեն ունեցած
յուշաւութիւն մ'է։ Նոյնպէս է՝ երբ բա-
նաստեղծ մը կը գրէ տաղեր զորս այլուր
կարգացած է կամ ինքն իսկ գրած այլ
անգամ, բայց չունի որոշ գիտակցութիւն
զայնմանէ, երբ առենաբան մը կը գործա-
ծէ յանգէտ փոխ առեալ խօսքի ձեւեր,
երբ երաժիշտ մ'իւր շարագրութեանց մէջ
կը ներմուծէ՝ իբրև նոր գիւտեր՝ այնպիսի
եղանակներ զորս յայլոց լսած է կամ ինքն
իսկ ձայնագրած իւր այլ երգոց մէջ։ Յու-
շաւորութիւն մը կ'ունենամք միայն գար-
ձեալ, երբ, պատահելով մի մարդու որոյ
գէմքն մեզ ծանօթ է, չեմք կարող սակայն
ըսել թէ ո՛վ է, ի՞նչ է իւր անունն և երբ
չեմք յիշեր որոշ բան մ'իւր մասին։ Յու-
շաւորութիւնն ատրատամ, անկատար, կէս-
յիշատակ մ'է։ — Մտքին մէջ նորոգուած
գաղափարն ամբողջ յիշատակ մը կամ պար-
զապէս յիշատակ (souvenir) մ'է, երբ
կը նանչեմք (reconnaitre) զայն, այն ի՛ ժա-
մանակի մը հետ կը կապեմք, մեր անցեալ
կենաց մի որոշ մասին մէջ կը դնեմք զայն,
որպէս և կը կապեմք զայն տեղեոյ մը հետ,
դնելով միոյն մէջ այն վայրերէն յորս բաժ-
նուած են մեր գոյութեան վայրկեաններն,
ինչպէս կը ճանչեմք անձ մը, երբ կրնամք
ըսել թէ ո՛վ է նա, ո՛ւր և ե՛րբ առած-
եմք զնա առաջին անգամ և դեռ կարող
եմք յիշել նորա մասին բազում մանրամաս-
նութիւններ։ Կը պատմուի թէ, երբ բա-
նաստեղծ մը ֆոնդընէլի կը կարգար իւր
մի ստանաւոր քերթուածը, սա մերթ ընդ-
մերթ կը հանէր իւր գլխարկը։ «Ի՞նչ
կ'ընէք, չարցուց նմա միւսը։ — Հին ծա-
նօթներ կ'ողջունեմ մինչ կ'անցնին»,
պատասխանեց ֆոնդընէլ։ Այս վերջինն յի-
շատակներ ունէր, իսկ քերթողն յուշաւո-
րութիւններ։ Յիշատակներն ուրեմն յլա-
ցումներ են զորս կը ճանչեմք իբրև նա-
խապէս ըմբռնուած մեզմէ, որոց առար-

կայից անցեալ գոյութեան կը հաւատամք , և որոց սկիզբն ի մեզ կը դնեմք անցելըն մի որոշ կէտին մէջ՝ ունենալով ժանօթութիւնն այն ժամանակին որ սահած է անտի մինչև յայս վայրկեան , եւ զանազան պարագայից յորոց ոմանք կը կապուին նոցա առարկայից հետ եւ այլք կը լնուն միջոցն որ կը բաժնէ այդ անցեալն ներկայէն յորում եմք :

(Նարունակելի)

Ռ. Յ. Պէտրոսն



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ⁽¹⁾

Ա. Բ Ե Խ Ե Լ Ք

Ե Գ Ի Պ Տ Ա Ց Ի Ւ

Ա. Բ Ո Ւ Ե Ս Տ Ք

Արտեսոք . —Անդրիք , նկարք և ճարտարարուեստ գործիք կարի յառաջադէմ զարգացած էին յեգիպտոս (3.500 Ն. դթ.) , մինչ Հնդիկք , Պարսիկք , Հրեայք , Յոյնք և Հռոմայցիք դեռ ի վայրենութեան էին : Հնտիր հողագործ և քաջ կոտաւագործ էին . և գիտէին ոսկեղէն արծաթեղէն անօթներ , ապակի եւ յախճապակի պատրաստել :

Առ մեզ հասած հսկայ յիշտակարանք , դից հոյակապ տաճարք և գերեզմանք արդի քաղաքակրթեալ աշխարհաց (2) հիանումն կ'ազդեն :

Մեմփիս , Թրգունք , Սփինք , և Կարիւրինքու . — Եգիպտոսի առաջին թագաւորք (Մեմփիսան շրջան) պարսպապատ կառուցին Մեմփիս քաղաքն որոց աւերակաց բեկորներէն շինուեցաւ Գահիրէ : Ոչ ինչ կարի հեռի Մեմփիսէ կը բարձրանան 21 բրգունք (pyramide) որոց երեք գլխաւորներն են Քուֆուի (Քէոպա) , Քաֆրիի (Քէփրին) եւ Մէնկէրիի . Դ. հարստութեան համանուն արքայից գերեզմաններն : Մեծադոյնն ունի 147 մեդր բարձրութիւն , որոց շինութեան համար 400.000 գործուորք աշխատ .

(1) Տես թիւ 48

(2) Երկու քաղաքակրթեալ աշխարհ կը հաշուեն գիտունք : Այս — Ատանտեան [Աւրոպա] և Անդր — Ատանտեան աշխարհ [Ամերիկա] — Հայոցէտն Ֆէկքս Նէվ , Հնդկաց գրական շրջան , 66 :

տեցան 30 ամ : Սորա ստորոտը կայ հսկայագործ Սփինքս , — առիւծի մարմար վերայ կուսի գլուխ — որ նորածագ արեւու խորհրդանշանն էր , 33 մեդր երկայնութեամբ , 25 մեդր բարձրութեան վերայ : Եգիպտացւոց գերեզմանք , նախ , բուրգեր էին , ապա ստորերկրեայ կամ լելանց մէջ մէջ փորուած խոռոչներ : Մէն մի սերունդ ունէր յատուկ գտամբանարան , մերձ ի քաղաքն կենդանեաց : Գերեզմանք կը կոչուէի Մահաքաղաք կամ Նելուպոլիս (Néropolis) , որ աւելի ճոխ էր և ընդարձակ քան զեւնդանեաց քաղաքն :

Մերիսեան լճին եզրը կը բարձրանայր , ի հնումն , Լաբիւրինթոսը (Լոբ-ո-հունիթ , տաճար առ մուտս լճին) , պատմական ստորերկրեայ պալատն մեծատարած :

Տանարք եւ Թէրէ : — Եգիպտացիք դից համար հոյակապ եւ վեհաշուք տաճարներ կը չինէին : Տաճարք կը պարունակէին վառաւոր սրբարաններ՝ դից բնակարան , օթեաններ քրմաց , չումնուրան , պարտէզ , այլովքն հանդերձ :

ԺԱ. հարասութենէնսկեալ մայրաքաղաքն և քրմաց աթուն էր Թէրէ⁽¹⁾ , 1500 ամ : Սորա հիսոսքանչ աւերակք կը տարածուին նեղոսի երկու եզրը . 12 քիլոմէթր տարածութեամբ : Գետոյն ձախ ափը կը բարձրանան պալատ և տաճարք , իսկ աջ ափը՝ երկու աւանք , Լուկսոր եւ Կառնակ . կիսով ժաման հեռի ի միմեանց , հոյն Թէրէի աւերակաց վերայ : Լուկսոր և Կառնակ կը միանան երկարդեան սիինքսներով : Ի կառնակ աւերակաց մեծատարածն է Ա. մոնի տաճարն , 2.300 մեդր շրջապատով , 102 մեդր երկայնութեամբ և 53 մեդր լայնութեամբ 134 սիւներու վերայ : Տաճարին առջև կան երկու մեծաշէն դրունք (pylône) , որոց առջնթեր կը բարձրանան երկու կոթողք (obélisque) , սրածայր սոկեփայլ : Թրանսա , 1831 ին , Լուկսորէն փոխադրեց կոթող մի որ այժմ կը գտնուի ի Գոնդորա հրապարակին՝ որ ի Փարիզ :

Արձանագործութիւն . — Եգիպտացւոց արձանագործութիւնը բնութիւնն ընդօրինակեց . անդրիք կը ներկայացնեն կենաց այլազան պատկերները : Իսկ ԺԱ. հարասու-

[1] Թէրէ կը կոչուի նաև Բա-Ամուն , Կ. Ա. Ամուն , Մեծ Գիսոսպոլիս , Թաթրիթ և Արիթ :

թեան ժամանակ ազատ չէր արձանագործութիւնը մարդկան մարմինը ամբողջ ներկայացնել այլ որչափ կը ներէր կրօնական օրէնքը։ Լուսրի հնութեանց թանգարանը կան բազմաթիւ եգիպտական անդրիք։

Նկարչուրիւն. — Եգիպտացիք յոյժ թանձը գոյն կը գործածէին. մինչ 5000 տամվերջը անեղջ, թարմ և փայլուն մնալ նըկարաց։ Բայց ծանօթ չէր նոցա խառնութդ գոյնը, ոչ ստուերն և ոչ հեռանկարը։ Նըկարչութիւնը արձանագործութեան նման կրօնական կանոնաց ենթարկուած և միակերպ էր։

Գրականուրիւն. — Եգիպտացւոց գերեզմանաց մէջ, մանաւանդ ի ծիզէ հնախոյզք ոչ միայն գտան բժշկական, մոգական, բանաստեղծական և գրական երկասիրութիւններ, այլ և ճանապարհորդութեան և վէպերու հատուկութեան այլովքըն հանդերձ։ — Մասրերո, 68 — 80։

Վախճան Եգիպտական Քաղաքալիրրուրեան. — Եգիպտացիք պահեցին՝ Ճենաց նման՝ իրենց սովորոյթը, կրօնքն և արուեստն, նոյն իսկ իրենց հզօր ինքնակալութեան կործանմանէ վերջ։ Իրր հպատակ Պարսից, Յունաց և Հռոմեաց՝ Եգիպտացիք հաստատամիտ աւանդապահներ եղան իւրեանց հին բարուց և վարուց, մեհենադրուշներուն, մոմիայներուն, նուիրական անասնոց, (1) այլովքն հանդերձ։ Իսկ Եգիպտական քաղաքալիրթութիւնը տակաւ մարեցաւ մերթուականին Բ. և Գ. գարուն։

Աղրիւրք Եգիպտական հաղաքակրրուրեան պատմուրեան. — Լքուուման, Հին պատմութիւն Արեւելեան ծողովրդեան։ Մասրերո, Հին պատմուրիւն Արեւելեան ծողովրդեան։ — Վան Տէն Պէրկ, Փոքր հին պատմուրիւն. — Բէռօ, Պատմուրիւն արուեստից ի հին դարս. — Խանակու, Ճանապարհորդուրիւն յԱրեւելու, Սևյանոս և Տիգուտաէ, Պատմութիւն հաղաքակրրուրեան. — Փ. Ֆանսէց Գ. Տարի Աշխարհագրուրեան և Գորանպէր Աշխարհագրուրիւն։

[1] Քրիստոնէ դար մը յառաջ, Հռովմայիցի քաղաքենի մը յԱշխարհական ոպաննած էր կատու մը. յուղուրդը յուղուցաւ, ձերբակալեց որբազիզն, եւ հակառակ թագաւորին աղաչանաց, սպանեց զայն, թէև մեծ երկեւղ ունէր յերեսաց Հռովմայիցւոց։

ԴԱՂԻԿ Յ. ԽՈԶԿԵՑՆ

ԶԱՆԱԶԱՆՔ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՆԿԱՆՑ Ա. Ա. Թ. Ռ Ո Ւ Թ Ա Ն (1)

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԺՈՂՈՎՐԴՈՑ ՈՐՔ ԿԱՆ
ԱՐՏԱՔՈՅ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՑՆԵԱԼ ԿՐՈՆԵՑ

Դ. ՆԱԽՆԻ ԵՀԻՊՏԱՑԻՔ

Նախկին Եգիպտացիք, որոց քաղաքալիրթութիւնը կը բարձրանայ մինչ՝ 2.000 տամ նախ քան զիրիստոս, շատ նմանութիւն ունին Հնդկաց հետ։ Հանգոյն Հընդկաց, Եգիպտացիք ևս բաժնուած էին դասակարգերու ։ Քուրմք և զինուորք կը կազմէին երկրին աղնուաւկանութիւնը։ Նոցաւ արհեստաւորաց, հովուաց, նոււավարաց և վաճառականաց ժողովրդական դաստիարգին մէջտեղ կար անդունդ մը անանցանելի։ Ժողովրդեան այսպէս դասակարգերու բաժնուաւմը, ինչպէս ի Հնդկաստան, սպատճառ եղած էր որ իւրաքանչիւր դասակարգ իւրեան յատուկ կրթութիւն մը ունենարք։ Աւելին կար. մէն մի դասակարգ կը բաժնուէր այնչափ գործաւորաց դասերու սրչափ աշխատաւթեան ձիւղ էր պարունակէր. և հարկ էր որդին իւր հօր արհեստը գործէր։ Ընկերական այս կազմակերպութիւնը սա օգուարը կ'ընծայէր որ իւրաքանչիւր որդի կրնար վաղագոյն ուսանիլ իւր տրհեսուը հայրենի յարկին տակ, և այսպէս մեծ ձարտարութիւն ըստանալ իւր մասնագիտութեան մէջ, եթէ լաւ օժտուած էր ի բնուստ։ Բայց, եթէ այս դրութեատիր մասնագիտութիւնք կը շահէին, ամբողջութիւնը իւր ներդաշնակութենէն կը կորուսանէր, և հանճարը որ նորանոր ուղիներ կը հորդէ, որ կ'ըստեղջէ, կ'այլաձեւէ և կը բանայ նոր հորիզոններ, գոգեց կալու կապ եղած կաշկանդուած էր Եգիպտական այս օրինագրութեանց մէջ, որ կուտային քաղաքակրթութեան իւր հիմը, իւր կանոնը և իւր սահմանները։

Սակաւ են փիլիսոփայական և կրօնական

(1) Տես թիւ 17

ակղբունքներ որք հիմունքն էին եղիպտա-
կան օրէնսդրութեանց : Քուրմք , որք գի-
տութեան առանձնաշնորհութիւնը ունէին
և ի ձեռն գիտութեան կը վարէին զեդիալ-
տոս , հոգ կը տանէին խորհրդաւոր քօղով
մը ծածկուիլ որպէս զի մէկը չկարենայ
առնուլ իրենց իշխանութիւնը իրենցիէ :
իրենց համար մասնաւոր գիր մ'ունէին ,
սրբադրութ , մինչդեռ բուն եգիպտական
գիրն ժողովրդեան համար կը գործածուէր :
Կը ներկայացնէին կրօնքը խորհրդաւոր նը-
շաններու տակ զորս ժողովրդը տառուած-
ներ կը համարէր : Սակայն թագաւորները
առաւել կամ նսւազ քրմաց գիտութեանը
տեղեակ և ծանօթ էին , ինչպէս նաև քրմ-
աց բնատանեաց անդամները : Մովսէս . Փա-
րաւոնի աղջիկն որդեգրեալ . եղիպտացոց
բովանդակ զիտութեանցալ վարժեցաւ (Գործք
Առաք . Ե . 22) : Եւ այս գիտութիւնը բառա-
կան կարեոր էր : Եգիպտացիք (քրմաց գտ-
ուակարգը) կը մշակէին փիլիսոփայութիւնը ,
պատմութիւնը , բնական պատմութիւնը ,
բժշկութիւնը , տատղաբաշխութիւնը , աս-
տեղագիտաւթիւնը և մոգութիւնը : Այս
վերջին գիտութիւնը շատ մշակուած ըլլո-
ւու էր եթէ ի նկատ առնունք այն գոր-
ծերը զոր կատարեցին Փարաւոնի մովսէրը
Մովսէսի առջեւ . գաւազանները կը փո-
խէին յօձ , ջուրը՝ յարիւն , ևն կոթողնե-
րը , ջրանցները , բուրգերը կը վկայեն ե-
գիպտացոց խելամտութեանց յուսովու-
թեան , ի մեքենադործութեան , ի ճարտա-
րապետութեան և ի քանդակագործու-
թեան ևն :

Եգիպտացոց կրօնոկան ակղբունքներն
առնէին խիստ բան մը որ կ'ազգէին մանկանց
գաստիարակութեան վրայ . Արդարեւ զանոնք
չէին լքաներ , ինչպէս այլ և այլերկրաց մէջ
նոցա կեանքը նուիրական էր . բայց բնական
դոյզն խնամք կուտային նոցա : Գրեթէ մերկ
կը շրջէին , բոկսոն , բաց և գերծեալ գրւ-
խով : Խւրեանց սնունդը շատ պարզ էր :
Մովսրոյ մէջ խորովեալ Պատիրասի որտուկը
(moelle) կուտային նոցա , և կամ ուրիշ ջը-
րային տունկեր : Մանկան մը ամրող սր-
նընդեան գինը , մինչեւ ի պատանեկու-
թիւն , 20 տրախմի կը հասնէր , այսինքն
100 դահեկանէն պակաս : Դարբոցաց մէջ
կ'ուսուցանէին նոցա կարդալ և գրել Ասո-
ւածայինն Թոն , գտակ այս արուեստին ,

կը կարծէր այսու իմաստուն և ուշիմ գոր-
ծել Եգիպտացիները : Թերացի թագաւոր
մը , Թամոս , համարձակեցաւ յետոյ Ընդդի-
մուրանել նմա բաւական նշանաւոր խօս-
քերով զորս արժան է յառաջ բերել . Այս
գիւտը , կ'ըսէ , օգնեց մուացութեան այն
իրաց զորս պէտք էր գիտնալ , քանզի ար-
տաքին նշաններու յանձնուեցան անոնք ո-
րոնք պարտէին քանդակուած ըլլալ յիշո-
ղութեան մէջ : Ուրեմն ինչ որ հնարեց
թու չէ միջոց քաջ ևս յուշ ածելու , այլ
միջոց ի մուտացոնս գարձնելու . աշակերտք
պիտի ունենան արտաքին պատկերն իմաս-
տութեան կանոնաց , փոխանակ գիմաստու-
թիւնն յինքեանս ունենալու . պիտի երեխն
բազմահմուտ , և սակայն պիտի մնան որ-
գէտ : Գրութեան և ընթերցման հետ
կ'ուսուցանէին նաև թուարանութիւն : Այս
միւզը հետաքրքրութան խաղերով կ'ուսու-
ցանէին : Մանկունք կ'ընդունէին որոշեալ
թիւ մը խնարներու , պատկերու , սակե-
ղէն՝ արծաթեղէն՝ պղնձեղէն կամ ուրիշ
մետաղէ անօթներու . բնդհուպ իւրեանց
մէջ տեսակ տեսակ կուխներ կը ծագէին
յորս բաժնուած առարկայներէն կը շահէին
կամ կը կորսնցնէին : Բայց թուարանու-
նութիւնը , ինչպէս կը գիտէ Գրամէր , Ե-
գիպտացիները , ինչպէս Փիւնիկեցիները եւ
ուրիշ ժողովուրդները , տւելի խորսմանկ
ըրաւ քան թէ իմաստուն : Զարդացուց ի
նոսա շահու և արծաթոյ ծարաւը , և բոլոր
այն մոլութիւնները որք կը բզիմն տնտի :
Կնոջ վիճակը տւելի լոււ էր յԵգիպտաց
քան Ասիոյ զանազան ժողովրդոց մէջ :
Թուրմերը գոնէ չէին համարձակեր մէկ
կինէ տւելի ունենալ : Եւ , զարմանալի
բան , այրը պարտ էր կարգադրել տան ի-
րերը , մինչդեռ կինը շուկայ կ'երթար եւ
տւեատուր կ'ընէր : Հստ Դիոդորի , թուի
թէ կինն տւելի մեծարանք կը վայելէր
քան այրն : Եւրեկրու այս փափոխումը պարտ
էր ունենալ ազգեցութրւն մը մանկանց
գաստիարակութեան վրայ . տւելի հօր
պաշտօնն էր քան մօրն մեծցնել զանոնք
յօրէն անտի ծննդեան իւրեանց :

ԺԵՂ, ԲԱՐՁՐ

Թարգմ.

Մ. Ա. Ֆ. Ա. Ա. Ջ.

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Մարդ այնքան կ'ուսուցանէ որքան կ'ուսանի. նա որ կը դադրի ուսանելէ եւ ինքնին մօակելէ անկարող կը լինի զայս մը տակելու:

ՏԻՄՈՒՐԱԳԼԻ

ԸՆԴՀԱՅՑԱՌՄԱՆ

Ուսուցիչ մի կարէ գիտուն չլինել բարին ընդարձակադոյն նշանակութեամբ, բայց պէտք է որ իւր միտքն բարձրէն տեսնէ այն ուսումն զօր կ'աւանդէ, ըմբռունէ անոր ընդհանուր առնչութիւնքն և որոշէ անոր գլխաւոր կէտերն. աւանց ասոր, նա չպիտի կրնար տալիւր ուսուցման ո'չ յատակութիւն, ո'չ հրապոյր և ո'չ մանաւանդ այն ուարզութիւնն որ հարկաւոր է մատաղ և եռանդուն մոքեր յանկուցանելու և ուշադիր ընելու համար:

Արդ, այն տաեն մարդ ամենէն աւելի կարու է պարզ ըլլալ՝ երբ ճշմարիտ հըմտութիւն մ'ամբարած է, և այն ժամանակ ո'չ միայն կարու կը լինի իւր ծանօթութեանց մէջէն քաջ ընտրել զայնս որ հարկաւոր և օգտակար պիտի լինին մեր ունինդրաց, այլ և պիտի գիտնայ ներկայացնել նոցա զայնս, ա'յն չափով որ կը ներէ նոցա իմացական զարգացման աստիճանն:

Տալ կրթութեան իւրաքանչիւր մասին իւր ընդարձակութիւնն ու յատակագիծ, ուսուցման այլ և այլ ճիւղերն այնպիսի՛ եղանակն մի յօդել, խառնել որ փոխադարձաբար միմեանց ոյժ, նեցուկ լինին, ո'չ ոստումն, ո'չ խոտորումն ընել, ո'չ ալ պակտուներ թողուլ, խորաթափանց ուշադրութեամբ մի գիտել մանկան մասյին կարութեանց զարգացման ընթացքն, մէկ կողմէն կանոնաւոր կարգի մի հետեւիլ, բայց միւս կողմէն ա'յնպիսի բնական և իրը ինքնաբեր ձեւ մ'առնուլ ուսուցանելու որ կարգը ամնչմարելի ըլլայ. ահաւագիկ կարեւոր մի մասն մանկավարժ ուսուցչին դժուարին գիտութեան:

Որպէսզի ուսուցումն լինի ինչ որ պարտի լինել՝ հարկ է ուրեմն որ ուսուցիչն կանոն դնէ իրեն չուսուցանել երբեք բան մի՛ մինչեւ որ նորա վերայ լաւ մտածած, զայն լաւ հասկցած և ճշմարիտ գատած:

Հինի. այսպէս ստացեալ գիտութիւնն անտարակոյս պայծառօրէն բացատրելու և գրաւիչ ընելու ալ կարու կը լինի մարդ. ուակայն այս արդիւնքն ձեռք բերելու համար՝ հարկ է աշխատիլ:

Երբ ոք կը հրահանգէ զայլ, միշտ պէտք ունի ինքզինքն հրահանգելու. պէտք է որ մարդ կարենայ ըսել Սողոնի նման, «Ուսանելով կը ծերանում» :

Առաքինութեան և բարոյական կատարելութեան ուղւոյն մէջ, կ'ըսեն յամախ, նա որ յառաջ չդիմեր՝ յետս կը նահանջէ: Կարելի է նոյնն ըսել նաև ա'յն ուսուցչին համար որ կը շատանայ ա'յն հմտութեամբ. քըն զօրս ստացած է երբեմն, և որ, վըստահ իւր անձին վերայ, կը կարծէ թէ իւր բովանդակ կենաց մէջ, կը պահէ զայնս՝ ամէն օր զայնս դասախոսելով. Այս օրինակ գրութեան մի հետեւանքն են մուտցումն, աւանդամութիւնն, գիտական ըստորոշութիւնն, անկումն:

Բաւական չէ քաջ գիտնալ ինչ որ նախակրթական ուսմունյ ընթացքին կը վերաբերի. պէտք է միանդամայն ունենալ բարձրագոյն կարգի խնդրոց հետաքրքրութել կարողանալու չափ մսաւոր մշակութիւն: Սովոր ահա կը ճանչցուին լուսաւորել մտքերն ուսուցչութեան ասպարիզին մէջ աւաւել՝ քան այլուր ճշմարիտ է Միջլէի սա՛ խօսքն, «Պէտք է որ մարդ սաւանաթեւ տիրածած՝ վերէն նայի իւր գործին վերայ: Հարկ է գիտնալ չափ աւելի ։» և ինչ որ կայ աւելի վեր, աւելի վար, և' ինչ որ կայ քովը և չորս կողմը, պարփակել իւր աւարկայն և անոր տէրլ ինել:

Իրականատպէս լաւ ուսուցիչ մի լինելու համար, աեղեակ, քաջակմուտ մնալու համար՝ հարկ է ուրեմն անդուլ ուսանել, քանզի, որպէս կ'ըսէ Տիսդըրզէկի, և չափ ճշդութեամբ, «Պարբերով ուսանելէ եւ ինքնին մօակելէ՝ անկարող կը լինի մարդ մըօակելու զայս» :

Մտաց համար նոյնն է ինչ որ երկաթին համօր. կը ժանգոտի՝ երբ թողուի անդործ, բայց ո'րչափ գործածուի՝ ա'յնքան կը փայլի նա և ա'յնքան աւաւել սիրելի կը լինի զայն գործածել: Սովորութիւնն նոյնպէս ունի միենայն ազգեցութիւնն ուսուցչաց կենաց մէջ՝ ինչ որ մանկանցն:

Բարեբախտաբար մոտաց բոլոր կրթութիւնքըն կը լինին ունակութիւնք, այսինքն կը բերեն զմեզ գործելու կարի արագ և յոյժ լու, գրեթէ առանց մտածելու, ինչ որ յառաջադոյն կ'ընէինք գժուարա՛ւ միայն, բաւական գէշ, և ուշադրութեան մեծ ճգամբ:

Ուսուցիչն ուրեմն պիտի ուսունի ա՛յնքան աւելի լու՝ որքան ուսանի առաւել, և, հետեւաբար, պիտի ուսուցանի ա՛յնքան աւելի դիւրութեամբ՝ որքան առաւել ուսուցանի:

Ուսուցիչ մ'անձնական աշխատութիւնն կարէ երկու առարկայ ունենալ. նա կարէ նպատակ ունենալ իւր դասին պատրաստութիւնն կամ անձնական ուսումնասիրութիւն:

Դասին պատրաստութիւնն կարի հարկաւոր է: Ուսուցիչ մ'որ կուգայ իւր աշխակերտաց առջեւ՝ առանց կանխառ ընտրած լինելու իւր դասախոսութեան նիւթըն, տալիք պարագանութիւնքն, որ իւր գրքին կը վատահի՝ մնացեալ տեղին շարունակելու համար, այնպիսին դաստիարակի անուան անարժան ոք է: Պատրաստութիւնն միայն ուսումնասիրելի հառուածոց և դասուց ընտրութեան մէջ չը կայանար, այլ այն ամէն բանի մէջ որ անոնց կը վերաբերի, այլ այն ամէն բանի մէջ որ անոնց կը վերաբերի, այն ամէն բանի մէջ որ կարեւոր է զուսումն պայծառ, հրապուրիչ, պատկանաւոր և օգտակար գործելու: Ուսուցիչն անշուշտ չպիտի ըսէ մմէն ինչ որ գիտէ, այդ չափազանց կը լինէր. այլ ինչ որ նու գիտէ աւելի՝ պիտի օգնէ իւրեն լուսադոյնս իմանալու, կարգաւորելու և բացարելու զոր ինչ պատշաճ է աւանդել աշխակերտաց, արդար չափակի պատասխանելու անտենիւն հարցմանց, եւ վերջապէս ամրող դասախոսութեան մէջ զանազանութիւն, ոգեւորութիւն և կեանք դնելու:

Հստ պատշաճի պատրաստելով իւր դասն, վարպետը շուտ ուսուցանելու արուեստին վերաբերեալ իւր ունեցած գիտութիւնն ալ առաւել և՛ս պիտի զօրացնէ նորանոր եղանակներ պիտի գտնէ առաւել պայծառաւաւել ճիշդ, ի մի բառ, լուսադոյն քանյառաջադոյն գործածուածներն, պիտի յիշէ ինչ րր պէտք ունի մասնաւոր բացարաւթեանց

և պիտի խուսափի այսպէս խարխավումներէ և անստուգութենէ որք ամէն ափյափոյ դասուանդութեան բաժինն են: Այդ պատրաստութենէն ինքն ևս պիտի օգտի ապա իւր աշակերտաց չափ, և ևս առաւել, ո՛չ միայն իմացականութեան բոցն չպիտի մարի յինքեան, այլ ստանձնեալ հանապազորեայ գործոյն հրապոյըն մին մի օր նոր կենդանութիւն պիտի ըստանայ ճգան տակ՝ ինչպէս վառարանի հուրն մի նոր շունչի տակ:

Սակայն, գասի պատրաստութենէն յառաջ եկած առաւելութիւնքն ո՛րքան և մեծ լինին՝ մանկավարժ ուսուցիչն պարտի ուրիշ առաւելութիւններ որոնել, և անձնական ուսումնասիրութիւնն է որ պիտի հայթայթէ նմա զայն:

Ո՛չ միայն այսու իւր միտք պիտի ստանայ ա՛յն ճոխութիւնն, աշխայժն և յացման արտգութիւնն զոր նոքա՛ միայն ունին որք կ'ուսումնասիրեն և չառ կ'աշխատին գրչով կամ ընթերցմամբ, այլ բազում և այլազան նոր բաներ ուսնելով դիւրութիւն պիտի ստանայ գիտցածը սովորանվագիր:

Ընթեւնուել, ահաւագիկ գերազանքն միջոցն ինքնակրթութեան, բայց պէտք է կարդալ գրիչ ի ձեւին, կարեւորագոյն կէտերու ամիսիրումներ հշտնակել և միայն իւր յիշողութեան չվատահիլ:

Սյս եղանակն բոլորսին գործնական է և ուղղակի, բայց կայ մի ա՛յլ եղանակ, որով նոյնակի լու ուսուցանել կը յաջողի ուսուցիչն, և այդ է առեղջել իւրեն իտէտը մի, նպատակ մի հասնելու:

Կուզէ՞ նա, օրինակի համար, որ, այսինչ օրն իւր աշխակերտք ստանան այս կամ այն ծանօթութիւնն, որ այս կամ այն պարտականութիւնն կատարելու կարող լինին, պիտի աշխատի նա չառ աւելի արիւթեամբ և լուսագոյն ևս պիտի պատրաստէ իւր դասն, քան որչափ պիտի ընէր, եթէ չունենար իւր աչաց առջին նպատակ մի հասնելու:

Նոյնը պիտի լինի: եթէ, առաջադրելով, ի վերջ առաւոյն աշխակերտներ ներկայել վկայագիր ստանալու, մտադրէ ուսանողաց որոշ թիւ մի կարողացնել քննութեանց մէջ յաջողելու:

իւսկեւսոր
Պէրգ. Վարժարան

1. ՇԱԱՐԴ
(Թարգ).
Ա. ՓԱՇԱԵԱՆ

Արտօնաւութեան Ա. ՍԱԳԱՅԵԱՆ

Տնօւենի իմբազիր
ՄԻՀՐԱՅՆ ԱՍՔԱՆԱՋ

Տպագր. ՆԵՐԱԿ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
Կ. Պօլիս, Լսկի Զապրիկ նահանչսի, 64.